

ՅԵՅՏԵՐԵՐ ԳԻՐ ԼՐՈՅ ՄԵՇԻՏԻՐՈՒԹԵԱՆՆՆ ՕՍՄԵՆԵՆՆ

ԳՈՐԾՔ ՆԵՐՔԻՒՆ

Երբ արդարև վերջին Մեհեմեթ արքային ցոյց տրված կատարեալ հնազանդութեանը փոխարէն՝ վեհապետ Թագաւորն ալ իրեն նոյն տեղի իշխանութիւնը ժառանգութեամբ շնորհելը՝ ասկէց յառաջ յիշեցինք:

Իսկ այժմ պայմանադրեալ կերպիւ նոյն իշխանութեան հրովարտակը, և մեծամեծ բռնիքներուն յատկացեալ մէկ անդամանդ նշանը, նաև ֆէսին զարդը՝ ինքնակալին կողմանէ տիվանի տասով նազըրի մեծարու Սաիտ միւհիդ Էֆէնտին յանձնըվելով յԵրբայտոս խրոկըվեցաւ:

Եւ մինչև արքայանիստ քաղաքը դառնալու ըլլայ, նորին տեղը վեճարու Արիֆ պէյ Էֆէնտին՝ տիվանի տասով նազըրի փոխանորդ ընտրըվեցաւ:

Պատմական (շամի) տե՛ֆթերտար Մուսա Էֆէնտին եղբայրը՝ մալիքի նախկին մուսուլման Մուսաօֆա Էֆէնտին հաւատարիմ և գիտնական գրանըվելուն պատճառաւ, հրամանաւ Արքային ապրուստ կապըվելով մալիքի մուհասէպէի ժողովոյն անդամ կարգեցաւ:

Վեհի օտային խիւլեֆաներէն Թեվֆիդ պէյ և Նազիֆ պէյ Էֆէնտիններուն տրըված պաշտօնատարութիւնները՝ ասկէց առաջ տրըված Լըրոյ գրին մէջը յիշըվեցաւ:

Աստի խըրըրըն մուհասարը Գալաթ Էֆէնտին տեղը ժամանակաւոր պաշտօնատար դըրվող սատարգամի մէքթիւպչիներուն առաջին սընըֆի խիւլեֆաներէն Բաիֆ Էֆէնտին, և նոյն խիւլեֆաներէն՝ այժմեան Դամասկոսի բռնիքին տրըմն Մահմուտ նետիմ պէյը, և ասոնք հրամանաւ Թագաւորին՝ յիշեալ Էֆէնտիններուն տեղը պաշտօնատար դըրըվեցան ու իրենց նըշաններն ալ շնորհըվեցան:

Արքայական յատուկ զօրաց խորհրդական (միւսթէշար) պէյին եղբայր՝ մէքթիւպչի խիւլեֆաներէն Բիֆթաթ նիւ պէյը՝ որ երկրորդ սընըֆին մէջն էր, ասոր ալ առաջին սընըֆին նըշանը տրըվելով՝ ամէտի օտան վերըյիշեալ Գալաթ Էֆէնտին տեղը ժամանակաւոր հրամանատար դըրըվեցաւ:

Արքունի Թերսանէի մէջ ինչպէ՛յ մախզէնի ըրված տեղը օրինաւոր կերպիւ կառավըրըվու դիտոււորութեամբ՝ հրամանաւ Արքային նոյն տեղի կառավըրութիւնը խօճէկեան Մեհեմեթ րադիպ Էֆէնտին յանձնըվեցաւ:

Արքունի մուզիպայի եօխլամաճի Արիֆ Էֆէնտին, և Թէ Թագաւորական յատուկ զօրաց գըրըվածքին գործակալ գըրանըվող Չիւհաի Էֆէնտին, այս անգամ հրամանաւ ինքնակալին՝ խօճէկեանութիւն տրըվեցաւ:

Արքունի Թագալիմիսանայի մէջ Գաղղիերէն օրագիր գրող մօնսիւ Քըռանչիպոյին անցեալները մեռնելուն համար, անոր տեղը մօնսիւ Բիւլթըր հրամանաւ Թագաւորին Գաղղիերէն օրագիր գրող ընտրըվեցաւ:

Եւ մեռնող Քըռանչիպօն որովհետև մինչև հինախոհեմութեամբ և հաւատարմութեամբ ծառայեր էր, նոյն պատճառաւ բարեխնամ Արքայէն անոր կնոջը և չորս որդւոցը առատ պարգև շնորհըվելէն ՚ի դատ՝ բաւական ապրուստ ալ կապըվեցաւ:

Վե՛ցէի տըրութեան դեսպանին սըր քեաթիպի մօսեօ Պիրգալճէլ և մօսեօ Բուպրաշնաթիւր արժանաշարգ անձինքներուն՝ ինքնակալին մէկ մէկ նըշան շնորհ եղաւ:

Աստուրի և Բուճ Էլի մէջ գըրանըված պաղեքաղաքներուն բնակիչներէն մարդասպանութեան և գողութեան յանգընողներուն յանցանքները՝ իրենց տեղի ժողովներուն մէջ քըննըվելէն և ստուգըվելէն յետոյ, պատժոց կանոնագրքին պահանջմամբ՝ անոնց պատիժները տրըվելու համար, յայտարար գըրերով արքայանիստ քաղաքը ծանուցեր ու հրաման խնդրեր էին:

Աստի ըստ կանոնի նոյն գըրերուն վրայ՝ արդարութեան վճուոց ժողովոյն (մէճլիսի ահքեամի աւելիքին) մէջ ալ կըլին խորհրդակցութիւն ըլլալով, անոնց պատիժներուն համար գըրըված ծանուցման գիրը ընդ հանուր ժողովոյն ներկայութեան ալ կարդացըվելէն և միտքը հասկըցըվելէն յետոյ՝ ինքնակալին մատուցըլեր ու հրաման կնդըրըվեր է:

Այս հրամանին կերպովը պէտք եղած հրամանա-

գիրները նամակներով մէկ տեղ՝ յիշեալ ժողովներուն
խորհրդակցան, և այս տեղը ալ այն յանցաւորներուն ան-
ուանքը և յանցանքը ու պատիժները գրովեցան՝ այլոց
օրինակ ըլլալու համար :

Նրամայի քաղաքը Շէպիճէ գիւղէն՝ Գասիմ ա-
նունով մէկը՝ Ալի ըսված իւր գիւղացին ըսպանները՝
դատաստանի ժամանակը խոստովաներ է . և մեռնողին
ժառանգները փոխադարձը (գրասար) խնդրելուն հա-
մար, նոյն մարդասպանն ալ փոխարինաբար պիտի ըս-
պաննըլի :

Օրինայի քաղաքը ձիւկիւհ գիւղէն Սալիհ ա-
նունով մէկը՝ Մահմուտ ըսված իւր գիւղացին ըս-
պանները՝ դատաստանի ժամանակը ըստուգվեր է . և
մեռնողին ժառանգները՝ փոխադարձը խնդրելուն
համար, անոնց ներկայութեանը փոխարինաբար այն
ալ պիտի ըսպաննըլի :

Քիրմասթի քաղաքէն Թիմօր իւր գիւղէն՝ առա-
ջին միւլթար հաճի Ահմէտը սպաննող Ալի և Սալիհ
մարդասպաններն ալ՝ նմանապէս ժառանգներուն ու-
զելովը փոխարինաբար պիտի ըսպաննըլին :

Լսի շէհերի Թաղը (մահալէն) Գարաճա շէհը
պողազի ըսված տեղը՝ Անտ քէօիբիւսի մօտ վաղած-
ըուրին մէջը՝ Ահմէտ անունով մէկը իւր կինը սպան-
ներ ձգեր է, այս ալ՝ ժառանգներուն ուզելովը և
անոնց ներկայութեանը փոխարինաբար պիտի ըսպաննըլի :

Եօրուսի սանձախը Գարա հիսարի գիւղէն քիւրտ
Մէմիշ անունով մէկը՝ իւր հօրեղբոր որդին Մէհմե-
մէտը հրացանով (Թիւֆէնկով) ըսպաննելուն համար,
նմանապէս ժառանգներուն ուզելովը և անոնց ներ-
կայութեանը՝ ինքն ալ փոխարինաբար պիտի ըսպաննըլի :

Ղօսեայի կողմէն Թահտաճի Օսման՝ ու ասոր ըն-
կերը Խալիլ և Մուստաֆա՝ ու ասոր եղբայրը Մէհմեմ-
մէտ, և Կօմէր՝ ու ասոր եղբայրը Ահմէտ, և շիւսէյ-
ին, և ուրիշ շիւսէյին մընալ, այս ութը մարդիկը մի-
այն գողութիւն ըրերեն . և գողցած բաները տիրոջ
նուն տրովելով՝ իրենց բանտարգեալ եղած օրէն մին-
չև երեք տարի անարգ գործոց մէջը ծառայելու պայ-
մանաւ փրօանկան պիտի կենան :

Գ հիսարի մէջ փաշա Թաղէն Մուստաֆա անու-
նով մէկը՝ իրենց օրինացը գրքերէն հինգ հատ գիրք
գողցեր, ու երեք հատը կորուցեր է : Ուստի ձեռքը
գրանըված երկու հատը՝ իրենց տիրոջնուն տրովելով,
միւս կորուցած երեք հատին գինը ըստ կանոնի հա-
տուցանելու պայմանաւ, ինքը բանտը տրոված օրէն
մինչև երեք տարի փրօանկան անարգ գործոց մէջը
պիտի ծառայէ :

Խանտէգ քաղաքը բըռնըված Թըրապուզանցի
պախըրճի Իսմաիլ անունով մէկը՝ նոյն քաղաքը ճալի-
ճէ գիւղին վճարանքէն խալի մը՝ քիլիմ մը ու պախըր
կիւլում մը գողցեր է, և գողցածը ետ առնըվելով՝
իրեն բանտարգեալ եղած օրէն մինչև երեք տարի անարգ
գործոց մէջ ծառայել տալու մտօք փրօանկան
պիտի կենայ :

Մասարայ քաղաքը Պուլավի գիւղէն Մուսա ա-
նունով մէկը՝ նոյն գիւղի վճարանքէն հինգ քիլիմ
գողցեր է, և Վիսա անունով վարժապետէն ալ գող-
ցած մէկ խըսըախը՝ իւր ձեռքն իրէն ստակեր է :
Ուստի նոյն քիլիմները ետ առնելով, և այն խըսըախին
ալ գինը հատուցանելու պայմանաւ, բանտարգեալ
եղած օրէն մինչև երեք տարի անարգ գործոց մէջը
փրօանկան պիտի ծառայէ :

Գիւղէլ հիսարի Այոբնի մէջ բըռնըվող օրթա կո-
չեցեալ Թաղէն Մուստաֆա ըսված մէկը՝ ըստակ գող-
ցեր է . և Գօզլուի Թաղէն ալ Ալի անունով մէկը՝
դրաստ մը գողցեր է . ասոնք իրենց տիրոջը տրովելով,
իրենց բանտարգեալ եղած օրէն մինչև երեք տարի
ծառայեցուցանելու պայմանաւ փրօանկան գրովեցան :

Եւ Արսայ ալ ըսված մէկն ալ՝ նոյն տեղէն Մե-
հմէտ անունով մէկը գանակով զարկեր ու վերաւո-
րեր է : Ուստի վերաբուժին (ձեքահին) խարձըվելը
ծախքը անկեց ստանըվելէն յետոյ, ինքը երեք տարի
քիւրէկը մնալու համար՝ այս կողմը պիտի բերվի :

Պուրսայի մէջ Բուսէլիցի Պօշնագ անունով գո-
ղին գողցածը՝ տիրոջը ետ տրովելով, ինքն ալ իր բան-
տարգեալ եղած օրէն՝ մինչև երեք տարի անարգ գործ-
քերու մէջ ծառայել տալու պայմանաւ փրօանկան
գրովեցաւ :

Եւ Պերղամայի քաղաքը ուղտապանին մէկէն 300
ղւշնոց փիշթովը և 400 զուռուշ ըստակը հանըցը-
նելով առնող շիւսէյին ու ասոր ընկերը Մահմուտ
չարերն ալ՝ նմանապէս փրօանկան գրովեցան :

Շէհեր քեյի հպատակներէն Կիւրղարա ու
ասոր ընկերը Ջագօ անունով մարդիկը՝ Գըրնօլացի
վաճառականի մը 6000 զուռուշը գողցերեն : Ուստի
այս ըստակները տիրոջը տրովելէն յետոյ՝ իրենք ալ
փրօանկան գրովեցան, իրենց բանտարգեալ եղած օրէն
մինչև երեք տարի անարգ գործոց մէջը ծառայեցու-
ցանելու համար :

Լէնի շէհը Քէնար քաղաքը Գուրնէղ գիւղէն հո-
վիւ ֆանայօթ ու ընկերը տալըճ Եօրղաքի անունով
մարդիկը՝ 30 ոչխար գողցերեն . բայց Եօրղաքին փա-
խեր, ու ֆանայօթը բըռնըվեր է . և այս ալ՝ երեք տա-
րի անարգ գործոց մէջը փրօանկան պիտի ծառայէ :

Եւ իւր ընկերն ալ երբոր ձեռք անցնելու ըլլայ,
այն ժամանակը այս կողմը իմացումն տրովելով՝ պէտք
եղածը գործի պիտի դըրվի :

Սեւանիկի մէջ Ազձէ մէսձիտ Թաղէն Հասան աւանում գողնն գողցածը տիրոջը ետ տրուելէն յետոյ, ինքը մինչև երեք տարի անարգ գործոց մէջ փրանկանս պիտի ծառայէ:

Աւշադ քաղաքին կողմերէն բռնուրված գարա ԱՏմէտ, և Վէլն սագար գիւղէն Մուսղաֆա, և Տոււմանլի գիւղէն Մէհմէտ, այս երեք գողերը՝ մինչև երեք տարի անարգ գործոց մէջ փրանկանս պիտի ծառայեն:

Իրզիւրիւմի միւշիւր Հաֆրզ փաշան՝ իւր պաշտօնէն ելլալու խնդիրք ընելուն համար, Ա յտընի զապդիկէին հրամանատար Ֆերիք քեամիլի փաշան որ ժամանակէ մը ՚ի վեր դըրսի երկիրները պաշտօնատարութի ընելով տերութեւր գործքերուն կառավարութեւր հըմուտ և ծանօթ գըտնըված է, ինքնակալին հրամանաւը նոյն փաշային միւշիւրութի շնորհվելով՝ երզիւրիւմի գաւառը յանձնըվեցաւ:

Աւ անոր նոյն քաղաքը հասած ժամանակը՝ յիշեալ Հաֆրզ փաշային ալ արքայանիստ քաղաքը գալուն՝ եպարքոսին կողմանէ նամակ խրկըվեր է:

Աւ պատերազմական արհեստները սորվեցընող գըպրատանը (մէքթեպի հարպիկէին) տեսուչ Ֆերիք Աւիւմ փաշան ալ Ա յտընի զապդիկէի գործոցը հրամանատար կարգեցաւ:

Աւ մերի լիվա Էմին փաշան ալ որ ժամանակէ մը ՚ի վեր Եվրոպա կենալով, պէտք եղած գիտութիւններուն և գըպրատան կարգադրութիւններուն տեղեկացեր ու արքայանիստ քաղաքը եկեր էր, յիշեալ գըպրատանը տեսուչ դըրվեցաւ:

Գ Ի Բ Լ Ր Ո Յ Բ Ի Ն

Եվրոպայի օրագիրներէն աւելւած Լոբերուն Ռարֆմանսիւնն է:

Եվրոպայի քաղաքներուն մէջ բնականք և բարոյական փիլիսոփայութիւր ծաղկըվելուն համար՝ ժամանակէ մը ՚ի վեր է որ այս գիտութիւններուն օգնութեւր շատ արվեստներ գըտնըվեր, ու ամմէն մէկ արվեստներուն ալ զանազան գործիքներ հնարըվեր է:

Աւ այս գործիքները շոգիյով (վափօնով) բանըվելով՝ քիչ ժամանակի մէջ և քիչ բանըվող խիստ շատ մաթասներ կը շինըվեն, մինչև այնքան որ պազի արհեստներ որ ՚ի հարկէ ձեռօք կը բանըվին, ինչպէս չօրապը ձեռօք կը հուսըլի, և նկարըլութիւր ձեռօք կը բանըվի, ահա այժմ այն տեղըվանքը ասոնք ևս շոգիյով կը շինըվին:

Աւ այս ատենները պազի գործարան ունեցողները (Ֆապրիգաթօնները) որովհետև դիւրութեւր մը իրենց ուղած բանը շոգիյով կը շինեն, նոյն պատճառաւ խիստ քիչ ծախքով իրենց գործարանը դառնալու դիտաւորութեւր մեծ և տարօք մարդիկները իրենց

գործարանին մէջ չեն բանեցընէր:

Աւ ըստ որում ասանկ գործարանները շոգիյին զօրութեւր կըրառնան, անոր համար անանկ ուժով բանըլորներու կարօս չըլլալով, եօթը ութը տարեկան տըղաքը քիչ վարձքով կը բանեցընեն:

Բայց Եվրոպային ամմէն մէկ տեղըվանքը՝ մէկ տըղայ մը էն քիչը ութը տասը տարի գըպրատուն կերթայ, ուր տեղ ամմէն կերպ գիտութիւր մինչև որ չըսորըվինէ. զանիկս արհեստաւորի քով տալը արգըիված է:

Աւստի ասանկ տըղայքները՝ եթէ առանց կարգաւ գըրել գիտնալու յիշեալ գործարաններուն մէջ բանին, մինչև իրենց մահը օրը հոն մնալով՝ ամենեկին մէկ ատենը գիտութիւր չըկըրնան պիտի սորըվի:

Աւ ասիկէ ՚ի զատ՝ եթէ ասանկ տըղայոց հայրերը կարողութի չունենան, տերութեւր կողմանէ անոնց կարգաւ գըրել սորըվեցընել պիտի տըրըվի:

Աւ մանաւանդ անանկ տըղայոցը գործարանին մէջ բանելը՝ տարօք և ուժով մարդիկներուն բանած արհեստնուն և շահերնուն արգըլք ալ ըլլալուն պատճառաւ, հիմա Գաղղիայի մէջ մեծ ժողով մը սահմանըվեր է. և հոն տեղը թէ տերութեւր գըլաւորները և թէ այն գործարաններուն տերըլտիքը ժողըվըլելով՝ այս բանին վըայ երկար խորհըրակցութի կընեն, որ մօտերս ասոր մէկ կատարում մը պիտի տան:

Աւ այս տըրըված կատարումն ալ թէ այն տըղայոցը կարգաւ գըրել սորըվըլուն, և թէ անանկ ուժեղ մարդիկները իրենց շահէն զուրկ չըմնալուն վըայով, արդարութեւր բան մը պիտի ըլլայ տէյի՝ Եվրոպայի օրագիրներուն մէջ գըրըված է:

Ամմէնուն յայտնի է որ մէկ ազգ մը և տերութիւր մը որչափ բաղմամարդ ըլլայ, այնչափ աւելի բարգաւառեալ և զօրեղ եղած կըլլայ. Եվրոպայի տերութիւնները ասոնք գիտնալով իրենց երկիրներուն մէջ հիւանդանոցներ կը շինեն, որ ցաւագար մարդիկ շուտով աւողըլութի գըտնան. և անգործ մարդիկները աշխատըցընելով դըրամ վաստըկըցընել կու տան, որ ինքըլութեննէ ազատըլելով կեանքերնին անըլաւա մնայ:

Աւ Էրջապէս միշտ այսպէս բանաւոր գիւտեր կը հնարեն, և խակոյն ՚ի գործ կըրենեն, որ մարդեպիւնս սեռը օր ըստ օրէ շասնայ:

Աւ մարդուն աչքը ըստ որում խիստ պիտանի է, և մարդը առանց անոր գըրեթէ մեռած է, նոյն պատճառաւ Եվրոպայի վարպետ բժիշկները թէ աղքատըլութեւր և թէ իրենց ճարտարութեւր պտուղը ցոց տալով՝ յաւիտենական յիշատակ մը ըլլալու համար, կըցըր մարդկանց աչքերը բանալու և աւողըլացընելու գիւտը ու դեղը գտերեն. և փորձի աղադաւ մէկ քանի կըցըրու աչք ալ բժշկերեն:

Բայց դեռ ամմէն տեսակ կըցըրու վըայ փորձ չըրած ըլլալուն համար, հիմըկու հիմա անոր դեղը ինչ ըլլալը չեն հըստարակեր. և կը յուսանք որ հետ ըզհետէ ամմէն տեսակ կըցըրի վըայ ալ փորձելով, բոլոր սահման ու գաւառ անոր դեղը հըստարակեն: